

ՏԵՐՈՒՄՆԻ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՏԵԱՆ

Դեկտեմբեր 1 քուակիր և իր անձնական ժարտուղարին ստորագրութեամբ գրուած նամակ մը կը գումարէ մասը բազմավառուհի բանասէր և պատմաբան Յարութիւն Քիւրտեամի, Խայեմբեր 30ին պատահած, և արդիւմք ժաղկեցի:

Թէ և հսկերամօրէն պատրաստուած ամխուսափելիմ, որովհետև զիւէի թէ տարիէ մը աւելի էր որ կը տառապէր այդ անբուժելի հիւանդաւթեամբ, սահյան գումը, ամխունուած պաշտօնական նամակի մը ժամի մը տողերան մէջ, զիս անանձնալի կը քերէր, ու ասով իսկ կը կրկնապատիկը կսիհծը կորուստին:

Գրեք առանց հիմնական ուսումնի, այս Քիւրտեան մօն կէս դար տնբնիսու աշխատեցու և զիեց, հայ բանախիրութեամ ու պատմագիտութեամ բերելով իր մեծ վաստակը: Իր գատումներում մէց միշտ տրամաբանով զիսմական, սկզբունքներու ամզից տէր, գիտէր երեշտակի նման բարի ըլլալ և միաժամանակ ամենմէն խիստ բննադատի ձարհապ լեզուն գործածիլ: Ճշմարիտ Հայ մըն էր, և իր սէրբ երևան կու գոր այս տարօրինակ գուրգուրանին մէջ, որով կը փնտակը, կը գտնէր և զնելով կը փրկէր հայ արաւեստի բեկորներ՝ բանկագին մամբանկարներով եաբաւու հիմ ձեռազիրմեր թէ հմատիլ գիրքներ, Քէօրահիոյ յախտապակիներ թէ փայտափորագրութեամ նմուշներ, տպածուներ թէ սոկերչական-արծարքագործական գեղեցիկ կտորներ: Գրեք ամէն տասը ի ճամբորդութեամ կ'ելլէր, ի խնդիր արուեստի այս տարագիր բեկորներուն: Պիսի շմռանամ թէ ինչպէս, տարի մը, երուապէմի իր պամբակի սեմեակին մէջ, ցայց տառով նոր զնած մէկ բանկագին ձեռազիրք, խօրունկ հառաջախէռվ մը կը բացազնչէր. «Ա՞ն, միայն թէ բաւարար գրամ ունենայի... ինչե՞ր կան հաւաքելիք ու պահելիք»:

Իրական սակաւագին մըն էր. իր նաշը ոչ մէկ տան աման մը մածունէն և կտոր մը հացէն աւելի նայ եղաւ. և արդէն ուտելը անխուսափելի պարտականութեամ մը կտորաբանն էր մրայն իրեն համար, առաւելագոյն՝ ժամանակի վատնում, երբ, իր բաներով, օքրան ըլլավիքներ կայիմ...: Երիտասարդ էր հոգիով, երիտասարդ՝ մարմնուկ: Երբ, հակառակ իր եօրամասուն տարիներուն, կուրծք ցցած և հաստատ քայլերով կը քայլէր, մենք՝ երիտասարդներս, մերին նախանձով ու հիացումով կը շամայինք ժայլ պահել իրեն ենտ:

Հայ բանասիրութիւնը և պատմագիտութիւնը վերջին շրջանի իրենց ամենմէն ինդինականուր դէմքներէն մին է որ կը կորսնցնեն այսպէս, մանաւանդ այս օրերան: Երբ այնքան նոր են շարքնը:

Յարգանք իր սիրելի յիշտակին, և համգիստ՝ վաստակած իր էութեան:

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ